

Համբաւն ու փառք հանգուցելոյն բանին անուռա վկայք են ,  
 Կենդանացաւ փռչին Հայոց , հա աւեւոխս քեզ այժմէն ,  
 Բովթափիր արդ , մերժեա ՚ի բաց Թախիծդ ամեն շոյտ ՚ի քէն .  
 Յոյս կայ Լըկինք , լեր ապահով , քեզ սուտ չասեր Լըկէնն .  
 Առաքինի վարք Գրիգորի Աղաթօնեան վեհ զարմին ,  
 Գարուց ՚ի դարս պիտի տեւէ միշտ իւր ազգէն անմեկին .  
 Փարտաւէ արդ՝ խոր ախրութիւնն քո Ախօնիդ սիրարկու ,  
 Փութան Սասիս , մի յապաղեր դու շատ ցաւոց փորձառու .  
 Այն , վշտերն իւրեան անթիւ մունայ , հսկէ միշտ անբուհ  
 Իւր սովաւիկ որդւոց վերայ զեւ թխանիստ մայր հաւունն :  
 Այս է ահա քեզ իմ իրատ , սվ Արարատ վարելն ,  
 Ար Լըկիքէն Թախանձանորդ իջի փութով քեզ սուռի :  
 Ար խոյանում դարձեալ Աթեր , որ այն տեղ միշտ Հօրն փառաց ,  
 Հայցեմ իմ Ս . նախահարց հետ և մեր Հայոց ՚իւրցազանց .  
 Ար սփռիտ զԲեզ հանդերձ Աղաթօնի վեհազունն  
 Վսեմ զարմօք և զաւակօք ՚ի փառս ազգիս Հայկազունն ,

Կարպէր Բարոսապետն Ա բաթիկոյնի ,  
 Աջ . Ժառ . Ոստանարմի :

ԻՈՐ ՀՐԴ ԸՕՈՒԹԻՒՆ ՍՐ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՐԱՅ

( Երանոք քօնի Ս . Սահակոյ և Ս Երոզայ )

Սարգկային սեռը , ինչպէս ամեն  
 կենդանի իրեն ճննդեան կետէն , իւր  
 նիւթական աճման կարօտութիւնն  
 ունի , զոր օք ըստ օրէ Աթոսանամու-  
 թեան անդ իմացրելի զորութեամբն ու  
 անհուն մարդասիրութեամբը ստանա-  
 ըով , շարունակ զարգացման մէջ կը  
 գտնուի : Այս իմացական անկոյն  
 զարգացման եւ աճման պիտայքը մի  
 անդամայն և խնամց անհրաժեշտ  
 մատակարարումը Աստուծոյ անհուն  
 իմաստութիւնը բնութեան մէջ սահ-  
 մանած է զանազան միջոցներով : Սու-  
 կայն ասկէ զատ իւր բուն նիւթա-  
 կան կառարելութեանը հասնելու հա-  
 մար , դարման մը եւս մարդուն օժան-  
 դակութեան և ջանիցը յանձնուած է  
 վերին նախախնամական Տեղութե-

նէն : Այս էական դարմաններէն մին  
 ըլլալով առանց դանդաղութեան ա-  
 նընդմիջաբար կը սահանջուի , ապա  
 թէ ոչ առանց տարակուսանայ բարդ-  
 վին կը դադարի մարդկային կենաց ա-  
 ճողական ընթացքը իւր յառաջդի-  
 մութեան քայլափոխէն . և իսպառ կը  
 թառամի այն խնամալի տունկը , որուն  
 համար քրտնաջան մշակը ոչինչ չէր խը-  
 նայած , որուն տիւ և գիշեր անդուկը  
 հսկէր ամենայն խնամքով և ջերմ սիրով  
 Եւ ի՛նչ է արդեօք այդ դարմանը , եթէ  
 ոչ նիւթական կերակուր մը : Բրո-  
 հէտեւ , մանուկ մը , ելք իւր անբէսն  
 հիւթը եղող մօրը կենսաութիւ կաթէն  
 կը զրկուի , անսարակոյս սակաւ ժաւա  
 նակէն զկրի նա իւր կենաց նորոգմա-  
 նէն ևս կը զրկուի , որուն կը յմըրդէ  
 սպասուածն :

Այսպէս նաեւ ամեն անհատ իբրեւ  
 իւր բարոյական և մտաւորական զար-

գայման փեմ շարժումը ունի, բայց ոչ նման նիւթականին, և որուն կեն սական գարմանը ևս մարդկութեան բարոյական կենաց կատարելութեան հասնելու համար անժխտելի կերպիւ կը պահանջուի: Այլ անհատ մը այս բարոյապէս զարգացողական շարժման դարմանէն զուրկ է, նա կը խտրատի կուրորէն. ուրիշ կերպով ըսենք, սէր այս կենսառիթ դարմանը կը ժխտուի, հոն բարոյական մահը հասնելու վտայ է. և ինչ է արդեօք այս գարմանը, այս սղ ուրիշ բան չէ, եթէ ոչ կեն սատու անարատ դաստիարակութիւնը: Այս ալ անհրաժեշտ պէտք մ' է, և անուրանալի ճշմարտութիւն մը, որ մարդը՝ առանց դաստիարակութեան մարդ չէ. վասն զի, երբ կը նկատենք մարդկութեան վիճակին սուրբ դրոց մէջ անստելի տառերով դրօշմուած պայմանները. երբ կը տեսնենք նսեւ բնականորէն որ մարդիկ ընկերական են՝ և ընկերական յարաբերութիւն ներ ընելու սահմանուած, առանց յա պարելու կը հարցունենք թէ՛ մարդկային անհատ մը, բաց ՚ի դաստիարակութենէ՛ այն ընկերականութիւն բարձրագոյն վիճակին հասնելու և հոն յաբատեբու համար՝ ունի արդեօք ուրիշ միջոց. — ոչ: Ար և իցէ ազգ մը իւր գոյութեան և անկախութեան արժուն պահպան, իւր ռազային յառաջադիւթեան անկործան պատուար, անյաղթելի զէնք և անշիջանելի լոյս, բաց ՚ի դաստիարակութենէ, ունի արդեօք ուրիշ պարձանաց արժանի գորութիւն կամ առարկայ. — ոչ: Գարձեալ, մարդը՝ իւր բնատուր իմացական կարողութեան հազուադիւր ճից գործողական ընդարձակ գորութիւնը ՚ի գործ դնելու ուրիշ միակ միջոց մը ունի, բաց ՚ի դաստիարակութենէն. — ոչ: Ա՛րջապէս՝ թողունք այս նիւթական

կատարելութեան վերաբերած բաները. հապա որքան աւելի բարոյական կատարելութեան, այսինքն իրեն բուն երջանկութիւն հասնելու՝ առանց ճիշմարիտ դաստիարակութեան անկարող կը գտնուի բանական էակը: Ա՛սան զի, իրեն գոյութիւնը շնորհոյ Ա՛րարչապետին նմանութիւնը իւր ճակտին վայելցնելու համար բաց ՚ի բարոյական և մտաւորական դաստիարակութենէն ուրիշ միջոց մը բնաւ չունի: Ա՛սան զի, դաստիարակութեան շնորհիւ իրեն մէջ Ա՛րտուծոյ գրած բնական լոյսը առաւել պայծառացունելով, կարող կը հանդիսանայ իւր կենաց ընթացից մէջ Ա՛րտուածպաշտութեան և բոլոր առաքինական բարեմասնութեց մէջ զարգանալ և քիստոնէութեան պահանջած ամեն սկզբանց մէջ ուղիղ շարժիլ: Այս դաստիարակութիւնը, եթէ մարդ իւր սկիզբի օրերէն սկսեալ թիւր ստացած չըլլայ, կը համարձակիւք աւել, որ նա մինչեւ վերջին շունչը՝ ան սխալ կընթանայ այս աշխարհիս փշոտ և առապար ճանապարհին մէջ. Ա՛սան զի, լոյսը իրեն հետ ունի, ինչո՞ւ իսաւարի մէջ պիտի մնայ. վասն զի, ճիշմարտութեան բարեկամ՝ կոչուեցաւ, ինչո՞ւ ստութեան պաշտօն պիտի տանի. վասն զի, «Նշուեք կատարեալ որպէս և շայրն ձեր երկնաւոր կատարեալ էր, ըսող ճշմարիտ շովուին հօտերուն կարգը դասեցաւ, ինչպէս մէկը պիտի կարողանայ յախշտակել զայն, և կամ՝ ինչո՞ւ գայլոց վոհմակը պիտի մտնէ: Ա՛րջապէս բանական սեռիս արժանաւորութեան և իրեն գերագոյն կատարելութեան առաջին տարրն և. առաջին պայմանն կոչուելու պարձանաց արժանի հոնգիտացող ճիշմարիտ դաստիարակութեան կարեւորութիւնը հաստատուն փայտերով ապացուցանելու համար շատ դժուար

բութեանց չենք կարօտիր : Վ ան զի յայնմաստէս կր սեննենք որ դատարաբախտ թեան շորհիւ շատ վայրենի կր սխտ ազգեր , չաղափրկիտլ տիտղոսիւ պակուեցան , կրթեալ կարծուած ազգերու դատարարակ եղան , և անով կր պանծան այսօր՝ բոլոր ազգու թեանց ասպարիզին վրայ : Ինչով արդի Լէրու տան տիեզերաբուր հռչակեցաւ . — դատարարակ թեամբ և կրթութի : Ինչով միջնադարեան խաւարային դուր թեան զօրութիւնը խորտակեցաւ , և ինչով այժմեան դարը փառօք կր պանծայ . — դատարարակ թեամբ և լուսով :

Վ ան զի լայտեր մը մշտական սրահելու համար , իրեն իւզի կր կարօտի , ապա թէ ոչ անպատճառ նա պիտի շիջանի . և նմանապէս նաւ մը իրեն գէմ եղեալ նաւահանգիստը անվըտանց հասնելու համար , իրեն ճարտար ուղղին կր կարօտի , ապա թէ ոչ իւր շաւիղը կորուստ և անհրաժեշտ վըտանդ է :

Ըստպէս ալ մարդու քաւական չէ միայն բնական լոյսը , քաւական չէ որ բանականութեան և իմացականութեան լոյսը ունի , ալ այն լոյսը իրեն կենաց ասպարիզին մէջ արծարծելու , պայծառացունելու և անչիջանելի պահպանելու համար , մտաւոր մշակումի կր կարօտի , դատարարակ թեան պէտքը կրղդայ , որն որ միակ իւզն է իրեն մէջ ունեցած բանաւոր լայտերին , և ճարտար ղեկավարն է կենցաղըս ծովուն ալիքներէն անվտանգ անցնելուն : Աւրեմն , ճշմարիտ դատարարակութիւնն է որ զմարդն իւր կատարելութեանը կր հասցնէ . դատարարակութիւնն ու բարոյական կրթութիւնն է ազգեր կենդանացնող : Ճշմարիտ դատարարակութեան շորհիւ միայն ճշմարիտ ազատութեան զեփուս շնչեցին շատ ազգեր : Աւրեմն , երանու

թեան արժանի են առաւելագէտ այն անձինքը , որոնք ստիպել տառապանօք և ամենայն անձնանւիրութիւնը ընդհանուր մարդկութեան և մասնաւոր ազգաց մէջ այս դատարարակութեան լոյսը ծաւալելու իղձը սնուցին իրենց վեհ սրտին և անմահ հոգւոյն մէջ . ուրեմն յարգանաց արժանի և շատ արժանի են այն անձինքը՝ որոնք այս մը տաւորական մշակումին կենսաւէտ արդիւնաւորութիւնը անխնոյ աշխատութեամբ ցոյց տուին մարդկային ազգին :

Այն ապաքէն մեր ազգն ալ նոյն յարգանքն է , զոր կ'ընծայէ իւր երկու սիրելի զուակաց՝ Սահակայ և Մեսրոպայ : որք Հայաստանեայց լուսաւորութեան ամուրք դառնալով Հայ ազգը դատարարակութեամբ կենդանացուցին , և մինչ դարձնանակութիւն և գոյութիւն ունենալու առիթ եղան , սրով և իրենց բարեխիշտակ անունը կր տօնուի ջերմ մաղթանքներով և քաղցր զգացմամբ : Ամեն Հայու սիրտը այսօր երախտագիտութեամբ լցուած կր յիշէ իւր առաջին ու վերջին վիճակը և շորհապարտ կր խոստովանի իւր անձը այն անզուգական և դատարարակութեան սիրով վառուած բարերար անձանց , որոնք Հայաստանի խոպանացեալ անդատանը հերկելով իջուցին երկնքէն աստուածային շորհքը և իմաստութիւնը իբրեւ ցօղ քաղցրօճաւալ , և պողպեթեցին բիւրագգի պտուղներով : Այո , ամեն Հայ այսօր այն խաւարամիտ գրութիւնը և մանաւանդ Հայաստան աշխարհիս մօտալուս կրբուստը յիշելով կր զարհուրի , բաց և զայն վերստին 'ի կենդանութիւն հրաւիրող ազատամիտ անձանց՝ Սահակայ և Մեսրոպայ փառաւոր յիշատակաւ երախտապարտ սրտի քաղցր զգացմամբ կր զգածուի և կր յափշտակուի մտօք այն երանական օթեւանը , ուր

նորս օրհնութիւն կը սփռեն Աբարին  
 փառաց ամբողջն առջեւ, և նոյն տեղ  
 ամենախոնարհ ակնածութեամբ՝ մա-  
 սուցանելով իրեն ջերմ երկրպագու-  
 թիւնը՝ փառաւոր յիշատակօք կ'ործու-  
 նապրէ անջնջելի և կը գրօջէ իրեն  
 կենդանի մատենին՝ սրտին մէջ այն  
 անմահ անունները, որոնք այնչափ ու-  
 բախուցութեանց և անզուր բարեաց և  
 փառաց պատճառ հանդիսացան : Ա-  
 բրեմ, մենք ևս, մենք ճշմարիտ Հայքս,  
 որ այսօր նոյն անզուրական անձանց՝  
 Սահակաց և Սեբորայաց պէս սրբազան  
 Հարց որդիքն կուտելու բարեբաղդու-  
 թիւնը ունեցեր ենք, ջանաք հետե-  
 ւել անոնց հազուագիւտ և ատուա-  
 ծահաճոյ շաւղոց . բանդի, «Որդի հա-  
 բաղատ զմմանութիւն Հօրն բերէ » .  
 անոնց, շաւղոց եւս հետեւելու՝ և ա-  
 նոնց իղձն ու փոխաբը լիովին պահե-  
 լու համար՝ ուրիշ բան չի պահանջ  
 ուիր մեզմէ, եթէ ոչ ուսումնասիրու-  
 թի և ճշմարիտ դաստիարակութեամբ  
 մեր ազգաց սերնդոց վիճակը բարե-  
 լաւութեան մէջ մոցունելու սերն ու  
 բաղձանօք գործադրութիւնը : Այսօր  
 տեւ անոնք անխնայ քրտամբ պատ-  
 բաստեցին մեր երջանկութիւն, գտնե-  
 լով հայրենի դպրութե տարերքը, ծաղ-  
 կեցունելով Հայ լեզուի գրականութիւն  
 և պոյճաւութիւն տալով ազգին թրջ-  
 ուառ և մատող մանկուցն մտաց եւ  
 սրտերուն : Աստի՛ մենք եւս անհա-  
 գութեան և անտարբերութեան խոր-  
 խորատը ինպէ՛ն զգոյ՜ կենալով, ու-  
 սանիւք գիտութեան և դաստիարա-  
 կութեան սրտաղներ Ազգին տալու,  
 որով ազատ պիտի ըլլանք այն ահաւոր  
 խօսքէն թէ, « Եթէ որդիք մեր էիք .  
 զգործս մեր գործէիք » : —

Ա. Կել Սեփականեան Տէգորտակերպոյն .  
 Ա. Ա. Սաւա . Արթուրանի :

Քանի մի խօսի

Այլ Արթուրոյ վեճակի Սաւաան գիտել  
 ստիպել անոյն վրայ :

Այլ Արթուրոյ վեճակի Սաւաբան գիտել  
 զարհուրելի դէպքը (որոյ պարագաները  
 արգէն ազգային լրագրաց մէջ հրատա-  
 բակուած են, և զորս կը ստկանք մենք  
 վերատին պատմել) դիտենք անշուշտ, որ  
 վերաւորուած է մեր բոլոր ընթերցող  
 և ըսող ազգայնոց կրօնական դպա-  
 մունքը, չստեղծ հասոյն Քրիստոնէից .  
 Այսան զի, Հոյ ազգք, որ երկար դա-  
 բէն ի վեր դառն, հալածանքներ կրած  
 է և այժմ՝ կը յուսաց բարեխնամ (յու-  
 մանեան տէրութեան Հնարհիւ ինքը  
 զինքը սփոխել և իւր անարատ պահ-  
 պանեամ կրօնի երկնաւոր միսթարու-  
 թեամբ պաատօրէն միսթարիլ, դրժ-  
 բաղդաբար այսօր եւս գառնութիւն  
 կը լցուի, ստիպել թշնամանք տեսնե-  
 լով իւր հաւատոց սրբութեան դէմ,  
 իւր հաղորդութեան պատարագի ու  
 մենասուրբ խորհրդոյ դէմ, և այնպի-  
 սի թշնամանք, զոր բարբարոսութեան  
 ամենակատաղի գարեբուն մէջ անգամ  
 տեսած չէ : Վայց սիտի ասուի մեզ,  
 թէ յիշեալ թշնամանքը, ընդդէմ  
 Քրիստոնէական կրօնի սրբութեան,  
 գործուած է հակառակ կամաց և օրի-  
 նաց նոյն իսկ իշխող բարեխնամ Տէ-  
 բութեան, (որ իւր հպատակ ազգաց  
 ըստ ամենայնի կրօնական ազատու-  
 թիւն շնորհած է,) և գործողները վա-  
 բենի և ապերասան Քիւրտերն են :  
 Սակայն՝ կրտսիպուինք հարցունել, թէ  
 մինչեւ երբ անպատիժ պիտի մնան  
 Քիւրտերու բարբարոսական օճրու  
 գործութիւնքը, որով կը տագնապին  
 դաւառական Հայերը և կը վշտանոց  
 Հոյ ազգք, որ իւր հաւատարմու-  
 թեամբ և հրութեամբ միշտ կը ջանայ  
 Տէրութեան հայրական սէրը գրաւել :